

## ՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՏԵՍՈՒԹԻՒՆ

ԽՅՈՒԱՀՈՒԹԻՒՆ ԱՊՀԻ ՀՐԱՅ :

Բ.

ԵՄԾԱԹԻՆ՝ ոսկիին և ուրիշ մետաղների ստակներուն յարդը ինչէն է .

— ԱԵԹԱՊԵ ստակներուն յարդը անոր համար մեծ է , վասն զի քիչ տեղ կը բռնեն , դիւրաւ կը պահուին , դիւրաւ մէկ տեղէն մէկալը կը տարուին , հարիւրաւոր տարիներ կը դիմանան . այնչափ շատ կը գտնուին որ ամէն ազգաց ալ բաւական են , և այնչափ հասարակ բան ալ չեն՝ որ իրենց արժէքը ցածնայ : Ես մեծ աղէկութիս ալունին որ վրանին ինչ գիր կամ կերպարանք որ կոխես՝ երկար ատեն կը դիմանայ :

— ԱՄՈՒ կոխելը ինչ կերպով սկըսուած է .

— ԵՇԻ բերան ստրկի տեղ մետաղի կտորուանք կը գործածէին առանց գրի կամ նշանի . ետքը կամաց կամաց տեսնելով թէ դիւրին է սուտ մետաղը աղէկի տեղ , կամ թեթեր ծանրի տեղ տալ ու առնել , նայեցան որ արժէքը վրան կոխեն : Եսոր մէջ ալ խարդախութիւններ տեսնելով՝ հնարք ըրին որ բոլոր ստակը գրերով ու նշաններով լեցընեն . ասով գրեթէ անկարելի է հիմա ստակներուն արժէքին ու ծանրութելը մէջ խարդախութիւն ընելը :

— ԱՄԱՆՔ կ'ըսեն թէ ո՞ր և իցէ տերութեան հարստութիւնը միայն ըստակին է , ուստի հարկաւոր կը ճանչնան որ երկրին ստակը մէջը մնայ , ու դրսի ստակն ալ ներս առնուի . իսկ ոմանք՝ անոր ներհակ՝ ստակն ալ պարզ բերքերուն տեղը կը դնեն , որովհետեւ ասիկայ ալ անոնց պէս աշխատանքով ձեռք կը ձգուի : Երդեօք

աս երկու կարծիքին ո՞րը աւելի հաւանական է :

— Հիմակուան քաղաքագէտները գըրեթէ ամէնքն ալ առջի կարծիքին դէմ երկրորդը կը հաստատեն . և իրաւունք ունին . վասն զի ստրկին ալ ուրիշ բերքերու պէս աշխատանքով վաստրկուելուն տարակոյս չկայ : Եթէ երկիր մը որ ոսկիի ու արծըթի հանք ունի մէջը՝ միայն անոր համար ինչպէս կը նայ հարուստ ըսուիլ . որչափ աշխատանք , որչափ գործողութիւններ պէտք է ան արծաթն ու ոսկին հանելու , զտելու , ձուլելու և ստակ կոխելու համար . անկէ զատ , որչափ անգամալ ան աշխատանքները կը փառնանան , ու հանքերը բանեցընողին յոյսը պարապ կ'ելլէ : Իսկ թէ որ մէկ երկրի մը մէջ արծըթի ու ոսկիի հանք չըկայ , յայտնի է թէ աշխատանքով ձեռք կը ձգուի ստրկի համար և կամ ոսկերչութեն վերաբերեալ գործողութիւններուն համար հարկաւոր եղած արծաթն ու ոսկին . և թէ որ պատերազմով չկողոպտեն ուրիշի հարրատութիւնը , պէտք է որ բերքի տեղ բերք տալով փոխոց ընեն : Առվորական խօսք մը կայ շատին բերանը , թէ մենք տարուէ տարի այսչափ միլիոն աս կամ ան ազգին տուրք կուտանք՝ երբոր անոնցմէ վաճառք կ'առնենք , ու տեղը ստակ կը վճարենք . բայց աս խօսքը ծուռ է , վասն զի դրսէն վաճառք առնուելին ետեւ՝ ստակը կորսուած կամ փացացած չսեպուիր : Երբոր մենք ուրիշ ազգի մը ստրկին տեղը կուտանք մետաքս , բուրդ , բամպակ , գինի , ցորեն և այլն , մեր երկրին բերքը կուտանք՝ դրսի երկրինը կ'առնենք՝ ասով ալ ճշմարիտ կ'ըլլայ ան սկզբունքը թէ բերքը բերքով միայն կը գնուի : Եթայն աս տարբերութիւնս ունի ստակը ուրիշ վաճառքներէն որ անոնց ամենէն ալ աւելի դիւրաւ ձեռք կը ձգուի . քիչ ծախքով ինչուան հեռու տեղ ալ կը տարուի , և մաքսի պէս տուրքերէն ազատ է : Իդաւ է թէ երբոր երկրի

մը մէջ ստակ քիչ գտնուի , արհեստները դժուարաւ առաջ կ'երթան , վաճառականութիւնն ալ դժուարութեամբ կրդառնայ . բայց հարկ զկայ որ որչափ վաճառականութիւնը ծաղկի՝ այնչափ ստակն ալ աւելնայ . վասն զի երբոր վաճառականութիւնը բանուկ է , քիչ ստակն ալ շուտ շուտ դառնալով ու ձեռքէ ձեռք անցնելով՝ շատին տեղը կը բռնէ : Եւ թէ որ մէկ կողմանէ ստրկին քիչ ըլլալը թող չտար որ վաճառականութիւնը շուտ շուտ դառնայ , մէկալ կողմանէ ալ ստրկին սաստիկ շատութիւնը շատ վնասներու պատճառ կ'ըլլայ . վասն զի ստրկին արժէքը կը քիչնայ , և հարկ կ'ըլլայ շատ ստակ քալցընել վըրան , շատ ստակ վՃարել ու նոյնչափ բան գնել՝ որչափ կը գնուէր քիչ ստրկով : Ամերիկան գտնուած ժամանակը Եւրոպան արծըթով ու ոսկիով լցուեցաւ՝ առանց ամենենին վաճառականութիւնը ծաղկելու , և արծըթին արժէքը առջինէն վեց անգամ ցած ընկաւ : Ամենով Փարիզու ատենակաները բողոքել ուղեր էին տերութեան՝ թէ մասնաւոր մարդկանց քով արծըթեղէն ամաններն ու զարդարանքները խիստ շատցեր են , ուստի արգելք մը ելլէ որ չկարենան անկէ ետքը արծըթեղէն բանեցընել . իբր թէ ասով աղքատաց աւելի բարիք կ'ըլլայ . բայց ուրիշները մտածելով թէ ան ստեն արծաթագործներուն արհեստը փանալով աւելի վընաս կ'ըլլայ , վասն զի աշխատանք մը կը պակսի , ան խորհուրդէն ետ կեցան :

— Բայց ատ բանդ քիչ մը խելքի գէմ կ'երենայ . ամէն մարդ գիտէ թէ մէկը որչափ շատ ստակ ունենայ , այնչափ աւելի հարուստ է . ասկէ բնական կերպով կը հետեւի թէ մէկ տէրութեան մը ստակն ալ որչափ շատնայ՝ նոյնչափ ալ աւելի կը հարըստնայ :

— Ամբողջ ազգի մը կամ երկրի մը ու գուտը կամ վնասը չկրնար ամէն ան-

գամ մասնաւորաց շահուն կամ վնասին հետ բաղդատուիլ , վասն զի մեծ տարբերութիւն կայ մէջերնին : Ուսնաւոր մարդ մը եթէ օրէ օր աւելցրնէ իր ստակը , անոր արժէքը ցածնար . բայց ամբողջ ժողովուրդ մը կամ ազգ մը նոյնպէս չէ : Ուկ երկրի մը մէջ որչափ մարդ որ կայ՝ զրեթէ ամէնքն ալ իրարմէ տարբեր յօժարութիւններ ունին : Իսենք թէ քեզի համար քսան հազար դահեկանը աւելի լաւ է քան թէ նոյնչափ ստրկի վաճառքը , վասն զի տեղ չունիս որ այնչափ վաճառքը դիզես . իսկ վաճառական մը գուցէ ստրկէն աւելի վաճառքը կ'ուզէ : Դուն վաճառքդ բանի բերելու համար՝ պէտք է որ ծախսես . իսկ անիկայ ստակը բանի բերելու համար՝ անով վաճառք կը գնէ . քու ձեռքդ մնար նէ՝ կը փոխուէր կամ կ'աւրուէր , իսկ վաճառականին ձեռքը անոր արժէքը աւելի կը բարձրանայ . ուրեմն երբոր օտար երկրի վաճառականի մը կը ծախսէ իր վաճառքը , ըսել է թէ աւելի շահաւոր կը սեպէ իրեն՝ տեղը ուրիշ վաճառք առնելը քան թէ ստակ : Երաւ է թէ երբեմն վաճառք կուտայ որ ստակ առնէ տեղը . բայց ան ատենան ալ ըսել է թէ իրեն շահաւորը ան է : Ա երջապէս մասնաւոր մարդիկ միշտ իրենց առանձնական շահը կը փընտռեն . իսկ տէրութիւնը իր երկրին ընդհանուր օգուտոը կը նայի , անոր համար է որ ամէն ջանք կ'ընէ , ամէն տեսակ տուրքեր՝ մաքսեր կը գնէ որ երկրին բերքը որչափ կարելի է երկրին մէջ մնայ , դուրս չելլէ :

— Կատ բան կայ որ քիչ ատենի մէջ կ'աւրուի , իսկ արծաթն ու ոսկին աւրուելիք չունին . ուրեմն թէ որ երկրի մը դրսէն բեկանուտ նիւթեր առնէ ստրկով , ինքը կ'աղքը մտնայ :

— Բայց միթէ ան բեկանուտ նիւթեր ծախսող երկրին ստակը միշտ մէջը կը մնայ : Ատակը ջրի պէս կը վազէ կ'երթայ . և ժողովուրդը որ բամ-

պակ տուեր՝ ան ստակը առեր էր, կրնայ ըլլալ որ առածը գինի խմելու տայ. ասով առելի շուտ ալ կը փշանայ առած ստակը : Ուրեմն տէրութեան մը կամ երկրի մը համար՝ միայն ստակը հարստութիւն չէ :

## ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ԱՀԱՅՈՒՆ ԵՐԵՐԱԳՈՐԾՈՒՄԵԱՆ :

Ե.

ՀԱՂԻՆ ՊԱՐԵՐԵՐ և ղանաղան ՊԵՍԱՀԻՆԵՐ :

Հ. ՀՈՂԻՆ ՏԱՐԵՐՔԸ ՊՐՈՒՆՔ ԵՆ .

Պ. Հողին տարերքը կամ նախնական նիւթերը ասոնք են . Պայլախաղ, ուսկից ապակի կը շինուի. ասոր զուտն է լեռան բիւրեղը :

(Օռոք պաղցի<sup>1</sup> , որ սաստիկ բարակ հողմըն է, և ուսկից առաջ կուգայ բըտի կաւը . ասիկայ կը գտնուի պաղցին և տեսակ մը սե քարի ու գծաքարի մէջ :

Ալիք, ուսկից առաջ կուգան կրային քարերն ու մարմարինը . ասոր մէջ տեսակ մը թթուուտ կայ որ ջերմութեամբ կը ցնդի :

Ասոնցմէ զատ , հողերուն մէջ կը գտնուի նաև մէկ նիւթ մը որ անոնց պարարտութեանը գլխաւոր պատճառն է, և անկէ առաջ կուգայ բոյսերուն սննդարաբ հիւթը. աս նիւթը սե ու թեթև հողմըն է, և օդին խոնաւութիւնը իրեն կը քաշէ : Ասիկայ առաջ կուգայ կենդանեաց ու բուսոց մնացորդներուն փտտելէն :

Հ. Պարզ հողերը քանի կը բաժնուին .

Պ. Լյոկու, հանդային ու բուական : Հանքային հողերը իրենց մասանց խոշորութեանը նայելով՝ կ'ըլլան խիճ կամ կոպիճ, աւազ, փոշի, կաւ : Խիճերը ինչ ժայռի կտոր են նէ՝ ա-

նոր յատկութիւնները կ'ունենան : Խակ աւազը երկու տեսակ է . մէկը կարծր, մէկալը կակուղ. կարծրը ձեացած է գայլախաղէ կամ քուարցի փոշիէ, և կակուղը՝ փոշի դարձած կրային քար է :

Փոշին անանկ բարակ է որ եթէ չոր ըլլայ՝ հովը կ'առնէ զինքը կը տանի . ջրի հետ խառնուելով կը պղտորէ զանիկայ, և թէ որ հանգարտ մնայ՝ տակը կը նստի :

Լյաւը հողին ամենաբարակ մասունքն է, որ ձեռքով չօշափես նէ՝ շատ կակուղ է . ջրի հետ խառնուելով մասունքը մէկմէկու կը կպչին, անանկ որ բոլորը մէկ զանգուած կ'ըլլան ու սաստիկ կրակի կը դիմանան : Լյրկրագործները երկու տեսակ կը բաժնեն կաւը . մէյմը նայնա որ կաւիչի հետ խառնուածն է, մէյմըն ալ որ աւազով խառն է :

Հ. Բուսական պարզ հողերը քանի տեսակ են .

Պ. Լյոկու . մէյմը սե. հող, որ թեթև, ու չորցած ժամանակը փըխրուն է . ջրի մէջ ձգելով տակը կը նստի, բայց կպչուն չէ, ու մէկ զանգուած ըլլար . ասոր մէջ կան ածխային նիւթեր, և թէ որ ջրի մէջ ձըքես՝ ջուրը սե գոյն մը կ'առնէ :

Լյրկրորդը նորդա կ'ըսուի, որ կէս մը փտտած բոյսերէ կը ձեանայ . չորնալով կը կարծրանայ, ու գժուար կը փշրի :

Հ. Բնդարձակ երկրի մը հողը կը բնայ՝ ըլլալ որ պարզ ըլլայ .

Պ. Այ բանս խիստ քիչ անգամ կը պատահի . ուստի վարուցանի երկիրները տեսակ տեսակ հողերէ խառնուած ու բաղադրուած են, և ինչ տեսակ հողն որ աւելի կայ մէջը՝ ան անունովը կը կոչուին . զոր օրինակ կ'ըսուին խճային հող, աւազուտ հող, կաւոտ հող, կրային հող, թորպային հող ևն . աս ըսել չէ թէ բոլորը աւազ է կամ կիր է ևն, հապա թէ մէծ մասը աւազ կամ կիր է :